

վայրի գաղաններ, ուխտաւորաց կարաւաններ, տօնալաձառներ, և իւրաքանչիւրն իրենց հանգիստ տեղ կը գտնեն առանց իրարու արգելք ըլլալու : Հընդ կաստանի կիզող արևուն տակ, պանիանի անտառներն են որ քիչ մը ոգի առնել կու տան խեղջ բնակչաց, ուր որ չէ թէ միայն ախորժելի զովութիւն մը կը տիրէ, այլ նաև ակնահածոյ կանանչութիւն մը կը տեսնուի, որ Հընդ կաստանի մէջ խիստ դժուարագիւտ բան է :

Պանիան մանր և կարմիրագոյն պլտուղ մը ունի որ միայն թռչունները կ'ուտեն . մէջի կուտը անանկ կարծը է որ և ոչ թռչունները կրնան հալեցնել . և շատ անգամ երդիքներուն վրայ ձգելով հոն կը սկսին ծլիլ :

Լոյս զարմանալի ծառին վրայ համառօտ տեղեկութիւն մը տալերնես վերջը, անցնինք հիմա խօսելու Հընդ կաստանցւոց աս ծառին վրայեօք ունեցած սիրոյն ու յարգութեանը նկատմամբ :

Իրենց համար սրբազն և աստուածային է այս ծառը իր ունեցած այնչափ գեղեցիկ յատկութեանցը համար, ևս առաւել աւանդութիւն մ'ալ ունին որ Վշնու ըստուած չաստուածնին պանիանի ծառի մը տակ ծներ է : Լոյս պատճառաւ վրան ամենամեծ ինսամք կը տանին, նայելով որ միշտ մաքուր ըլլայ գետինը, չորցած Ճիւղերը կտրելով, և ան ոստերն որ գէպ ՚ի գետին երկըննալով նորանոր ծառեր կ'ըլլան, որպէս զի քամին բռնութենէն չկոտրին, գետին հողը բլրածե կը բարձրացընեն և ոստին ծայրը հողուն մէջը կը թաղեն որ շաւտով արմատ տայ . երբոր ծառը կը ձեանայ նորէն բլուրը վար կ'առնեն : Լոյս ծառին խոռոշներուն և ՚ի բնութենէ ձեացած խորանածե խորշերուն մէջ կը զետեղեն Հնդկաստանցիք իրենց ազգի ազգի չաստուածները խորաններ կանգնելով և նոյն ծառին Ճիւղերէն տեսակ տեսակ զարդեր ձեացընելով, ինչպէս են պատկներ, բայց առանց ծառին Ճիւղը կտրելու, այլ արհեստով

պատկածե կը յօրինեն Ճիւղերը որ չաստուածներուն գլուխը պսակէ :

Ինչպէս Պանդէսի ջուրը սրբազն բան մը համարուելով ամէն տեսակ կը բրնսկան արարողութեանց մէջ կը գործածուի, ասանկ ալ պանիանի Ճիւղերը նոյն սրբազն զրոշմը ունին, ինչ որ մեր մէջը ծաղկազարդի օրուան օրհնեալ Ճիւղերն ունին : Ո՞իշտ իրենց մեռելոց մարմնոյն չորս բոլորը ասով կը զարդարեն, ինչպէս նաև գերեզմաններուն վրայ ալ աս Ճիւղերէն կը տնկեն : Հընդ կաստանցւոց առջե սրբազն ապատանարաններ են պանիանի անտառները ամէն տեսակ յանցաւորաց և կենդանեաց համար՝ բաց ՚ի աղքատներէն : Ի՞այց հարկաւոր է որ նախ Պարմին մը հոն հաստատած ըլլայ իր բնակութիւնը : Լոյս անտառներուս մէջ բացարձակապէս արգիլուած է որսորդութիւն ընելը կամ կենդանեաց ետեւէն իյնալով զիրենք հալածելը . անգամ մը քանի մը Լոյնդիացի սպայներ հրացանով կապիկ մը ուզելով որսալ, Հընդ կաստանցւոց կրօնական նախանձայուզութիւնը անանկ գրգռեցին, որ զիրենք կ'ուզէին սպաննել եթէ չփութային փախչելով ազատելու : Լոյս աս աստիճան մեծարանաց և յարգութեան նիւթ մը եղած է Հնդկաստանցւոց համար Պանիանի ծառը :

### Կարմիր ծով :

Լարմիր ծովը, որուն օգտակարութիւնը օրե օր երթալով աւելի կ'իմացուի, նեղ ու երկայն ջրանցք մըն է աւելի՝ քան եթէ ընդարձակ ծով, որն որ այնպիսի աշխարհքի մը մէջէն կ'անցնի որ գրեթէ բնաւ անձրև չունի, որով գետ մը չկայ որ հոն թափի : Հիւսիսէն զրեթէ ինչուան հարաւ կը ձգուի իր երկայնութիւնը սկսեալ 13° հիւսիսային զուգահեռականներէն մինչև 30°, և ամբողջ երկայնութիւնն է 1,000 մղոն : Ո՞այիսէն մինչեւ հոկտեմբեր, ըստ

Դանագլնիքնաբանական ատլասներուն, Կարմիր ծովուն երեսը Զ ոտք աւելից ցած է Այս կողմերը քան զՊապ-իւլ-Մանտէպ : Եայս տարբերութեն պատճառը համարուած է հնատեղի հիւսիսային քամիներուն բոնութիւնը որ նոյն ամիսները այդ ծովուն վրայ կը յաճախեն և ջուրը դէպ 'ի հարաւ կը մղեն . այս հիւսիսային քամիները ամենէն տաք միջոցին պատահելով ջրին երեսի շոգիացումը իրենց կը քաշեն , կամ թէ ըսենք չեն թողուր շոգւոյն վեր բարձրանալը : Ըստիացումէն առաջ եկած ջրին կորուստը , դիտելու հարկաւոր բան մըն է այն ճարտարապետաց , որոնք ջրոց բարձրանալուն կամ ցածնալուն վրայ մասնաւոր զննութիւններ կ'ընեն , մասնաւանդ մեծ ջրանցքի մը համար , ինչպէս է կարմիր ծովը , որուն դիրքը շատ յարմար է շոգիացման : Իրեն շտեմարանն է Մաքրիոյ ծոցը ուսկից որ կ'ընդունի իր ջուրը Պապ-իւլ-Մանտէպի նեղուցով որ 1,000 մղոն երկայնութիւն ունի . այդ մեծաքանակ ջրին զանգուածը որ Պապ-իւլ-Մանտէպէն դէպ 'ի Այս կու գայ խոռովայոյզ քամիներէ մղուած , վերի ըսուած շոգիացման պատճառաւ ամեննեին նոր ուժգնութիւն մը շառներ իր ընթացքին մէջ : Դրին շոգիացումը ոչ միայն բաւական է պարզելու աս բանս , այլ նաև այն ամենայն երեսոյթները որ ասկէ առաջ կու գան :

Դրին շոգիացմամբ եղած կորուստը՝ օրուան մէջ միջին հաշուով կէս բթաշափ դնելով , որ մեծ բան մը ըսել չէ , համեմատութեամբ Հնդկային ովկիանոսին որ ինչուան տեղ տեղ մօտ բթաշափ մը ջուր կը կորսընցընէ , կարմիր ծովուն երեսը մեծ փոփոխութիւն մը չկըեր : Ա ասն զի միջին հաշուով ջուրին վաղուածքը օրուան մէջ 20 մղոն դնելով՝ 50 որ պէտք է ինչուան Այս կու համելու համար . որով ըսել է 25 բթաշափ կը նուազի կարմիր ծով մոտած ջուրը մինչեւ որ հասնի Այս և ասով իր երեսին բարձրութիւնը չայլայիր :

Բասածներնէս կը հետևի որ Կարմիր ծովուն երեսը ամէն 20 մղոնին՝ կէս

բթաշափ առիշեղութիւն մը ունի որ իւրաքանչիւր մղոնին՝ բթաշափին քառասներորդ մասը ըսել է :

( Այս ակի համար , երբ տասը ոտք բարձրութեամբ ջրոյ զանգուած մը Պապ-իւլ-Մանտէպի նեղուցէն ներս մտնելով դէպ 'ի Այս կ'ընթանայ , որուան մէջ 20 մղոն կտրելով՝ 50 օր պէտք է ինչուան որ Այս կու հասնի , ինչպէս վերն ալ ըսինք . և որովհետեւ շոգիացումը կը նուազեցընէ իրմէ կէս բթաշափ ամէն օր , այն պատճառաւ մինչեւ հոն հասնիլը Զ ոտք և մէկ բթաշափ կորսընցուցած կ'ըլլայ իր զանգուածէն :

Կարմիր ծովուն ջուրը , որուն շոգիացումը ասանկ սաստիկ է , բնականապէս աւելի աղի և ծանր պիտի ըլլար որչափ որ դէպ 'ի Այս կ մօտենայինք . բայց որովհետեւ անանկ չէ՝ ուրեմն կը հետևի որ ծովուն տակէն ուրիշ ընթացք մ'ալ ունենայ նորէն ետ դառնալու համար . վասն զի առանց ասոր պէտք էր որ երթալով աւելնար իր աղիութիւնը : Բասածնիս օրինակով մը ուզելով բացատրել , ենթաղենք որ անօթ մը ունինք մէջտեղէն երկու բաժնուած , որուն վարի կողմը ձէթ ու վրան գինի լեցուցած ըլլանք , և մէջի անջրպետը ծակ մը ունենայ խցանով գոցուած . երբ այս ծակիս խցանը բանանք կը տեսնենք որ ձէթը կը սկսի ծակին մէջէն դէպ 'ի վեր ելելու մէկալ կողմանէ գինին դէպ 'ի վար վազել , մի և նոյն ծակին մէջէն իրարուհակառակ ընթացքով : Վսիկայ ահազգալի օրինակ մըն է Մաքրիոյ և Կարմիր ծովու ջրոց ընթացքներուն , ուր ձէթը կը ներկայացնէ Մաքրիոյ ծոցէն եկած ջրոյ ընթացքը , որ երեսէն կը վազէ , և զինին՝ Կարմիր ծովուն ջուրը որ շոգիացմամբ ծանրացած տակը կ'իջնայ , և վրայի ծանրութեամբը մղուելով ծովուն տակէն հակառակ ընթացքով նորէն դէպ 'ի Պապ-իւլ-Մանտէպի կը դառնայ :

